

Ճեալ զայս , ուր պատկ կամ քաջաւ Երութիւն , անդ լցու , և ուր լցու , անդ զարգացում , անդ բարօրութիւն և երջանկութիւն :

Այս լիցի իմ աղալսկ , այս և իմ սրբի ձայն յաւխուան :

1871 Մարտ 8.

Կողասկան
Տ. Մինասեան:

ԱՄՐԾԵԱՅ ՄԻԱԽԹԻՒՆ

Ոխոնի նախորդ գեկումբեր ամ սաթուայն մէջ կարծեաց միութեան վրայ երկու խօսք ըսելու խոստում ըրեր էինք , և ահա այժմ խոստում նիս կը կատարենք համառօտակի :

Վրդի փիլսասփայութիւնը՝ կարծեաց ազատութեան եւս պաշտպան կեցաւ խորհելու ազատութեան հետո Քանի որ , ըստաւ , մարդիկ խորհելու կարսութիւնն ունին , ուչաք է ուրեմն նոքա ազատ ըլլան խորհրդին հետ իրենց կարծիքն ալ յայտնելու , որ եթէ ծշմարիտ համազման հիմնաց վրայ յենուն , և նախասպաշտրմունքէ ու կանխադառութենէ հեռի ըլլան , այն կարծիքներն անբունաբարելի են :

Սակայն շատերը կարծեցին թէ երբ կարծեաց ազատութիւն կոյ , կարծեաց միութիւն անհարինէ :

Վենք չենք հաւասար որ կարծեաց ազատութիւնը՝ կարծեաց անմիտ թիւն ենթաղրէ . վասն զի երբոր մարդկան մարերը ըստաւոր և սրտերը պաշտումէ ազատ են , ծուռ և սխալ կարծեաց տեղի չեն տար . իսկ եթէ գտնուին այնպիսիներ որոց մաքերը շփոթ ու խաւարին և որը տեղն ապահանեալ են , հարկաւ անոնց կարծիքը ծուռ ովիտի ըլլան . և եթէ համոզումն ընդունելու և ու առ բամադրութիւն չունենան , այլ ի-

րենց թիւր կարծեաց վրայ յամառին , այնպիսեաց կարծիքն ալ ոչ թէ կարծեաց ազատութենէն կը բղիսին , այլ լիկ նախասպաշտրման կամ նոյն իսկ տգիտութեան արդիւնք են :

Խիստ շատ անդամ նոյն խոկ կարծեաց ազատութեան բոնաբարումը՝ կարծեաց անմիտ թիւն կ'արտադրէ . վասն զի մարդը կը սիրէ հետամուտ ըլլու այն բանին , զոր իր նմանիքն ՚ի գործ կ'ածեն և զոր իրմեն կ'արգելուն :

Վմեն յառաջադիմութիւն , որ մարդկան ձեռօք կ'ըլլայ , կարծեաց միութեան արգատակիք կը համարուի . վասն զի ուր կարծիքները բաժանեալ և պառակտեալ են , հոն մարդիկ որպանվ և հսկուով մի ըլլալ ըլ զօրելով , երկպառակութեան մէջ կ'իշնան . արդ՝ ուր երկպառակութիւնն ու անմիաբանութիւնը կը թագաւորեն , հոն կարելի՞ է յառաջադիմութիւն յուսալ : — || չ :

Խօսքերնուս կարդին մէջ քանի մի օրինակներ ալ յառաջ բերենք պարզութեան համար :

Չայտնի կը տեսնէ ամեն մարդ որ Դազլիացի աղդին մէջ կարծեաց գըլ խաւոր պառակտում մը կայ , որ այս յառաջադիմասէր ազգը յետին առաջիձանի խոնարհեցուց , մինչեւ նա յերկինս վերանալ կը ճգնէր :

Այս ազգին մի մասը համազուածէ , որ իրենք այն ատեն հսկայաբայլ պիտի յառաջադիմեն , և կամ այսպէս ըսկենք՝ առաւել իրենց բարի պիտի ըլլայ , երբ իրենց կառավարութիւնը հասարակակալան ըլլայ . և ասոր հսկառակ անդին մէծագոյն մաս մ' ալ կայսրութիւնը նախամեծար կը համարէ : Խեցնե , այս հարցման լուծումը մէջ բնաւ հարկաւոր չէ , այլ մէր գիտնալու կարեւոր կէտնէ այն :

որ այս աղդը՝ առանց իրեն կարծիք ները միացնելու գործի մը ձեռք զարկաւ իր յառաջադիմութեան համար. բայց փոխանակ շահելու՝ վնասեց, փոխանակ յառաջ դիմելու՝ յետո ընդ կրունկն ընկրկեցաւ. պատճառ, — Պատճառը յայտնի է. վասն զի սխալ մամբ կը կարծէր թէ « առանց կարծեաց միութեան ուրիշ միութիւն կրնայ ունենալ. » միութիւն, որով կարող մնայր մէծ պատերազմ մը մըղել. բայց խաբուեցաւ. վասն զի կարծիքները մի չէին, վասն զի անմիաբան էին, և վասն զի պառակտումը կարծեաց մէջ իշխալէն զինի նոյն իսկ իրենց մէջն ալ իշխալը անհրաժեշտ էր. »

Կարծեաց պառակտումը կամ տարբերութիւնը նիւթականին մէծ վընաս տալէ զատ, մասնաւորապէս ազգի մը իմացական և բարոյական վիճակին ալ խիստ վնասակար է :

Վասն զի ով չը գիտէ թէ կան տակաւին այնպիսի աղդեր, (որոց կարգը կարող ենք դասել նաեւ մէր աղդը,) որոց մէջ տարակարծիք կը գտնուին շատերը նոյն իսկ լուսոյ և խաւարի խնդրոյն նկատմամբ, խաւարը՝ լուսէն աւելի սիրելով իրենց գործին գալուն համար. Ո՞ւր աղդին մէջ շատ ժամանակէ ՚ի վեր կարծեաց պառակտումը կը տիրէ կաթուզիկոսական և այլ զանազան խնդրոց մասին :

Ոմանք կը կարծեն որ Ո՞ոյ և Ո՞ոթամարայ կաթուզիկոսական աթոռաներն աղդին էութեան վնասակար են, և այլք ասոր հակառակիը կը սկսէն. երկու կուսուկցութիւնն ալ պատմական եկմասատափրական փաստերով կարծիքնին հաստատելու կը ճգնին :

Ո՞ւր բնաբանը չը ներեր մէզ հոստեղ այս երկու տարբեր կարծեաց վրայ երկարորէն խօսիլ, միայն այս

չափ կըսեներ թէ, « մինչեւ որ այս կարծիքները չը միանան, անկարելի է որ այս ինձուալից ինդիքին իր լուծումն առնու. որքան կախ մնայ և առ ժամանակ մի այսպէս թօղ երթայ ըսելով հաստատուն ձեռնարկութիւն մի ըլուլուի, կանուխ կամ անագան մի և նոյն խնդիքը կրկին և կրկին պիտի յուղուի :

Իսկ այս կարծիքները չեն միանար երբէք, քանի որ մեր մէջ կը տիրէ անձնական նկատում, շահախնդրութիւն, փառասիրութիւն, ամբարտաւանութիւն. քանի որ մեր սիրտերը կը կրծեն խեռ, ատելութիւն ու շար նախանձ և այլ մոլի կիրքեր, որք նըսեմացուցած են մեր մասց այն պայծառ բանը, որուն ճշմարիտ լուսաւորութեամբը միայն կարող պիտի ըլլամբ աղդին բուն օգուտը նշմարել ճշմարիտն ու օրինաւորը սիրել. իսկ կեզծն ու ապօրինաւորը մերմել :

Ըստ իս յիշեալ աթոռները բառնալէն աղդէկ է բարոյապէս իրար կապելը, որ կարող ըլլան իրարու հակառակիլ.

Չենք խօսիր հոս Պալսէնիայի խնդրոյն վրայ եւս, որոյ համար Հայոց զատ ակունքը իրարու դէմ սի պահեցին, զիրար թշնամանեցին և տակուին կը շարունակեն, ինչու. — վասն զի գեռ չը լուծուեցաւ խնդիքը. ինչու. — վասն զի տարբեր են կարծիքները, որոյ մէկ կողմը հարկաւ մասնաւ որ նկատման կը ծառայէ. որն ալ ըլլայ, թօղ ճգէ մասնաւ որը և ընդհանուրին օգուտը խորհի առանց նաև խապաշարման, և ահա կարծիքները կը միանան և խնդիքն իր վերջնական որոշումը կըստանայ. Հայկայ որդիք, սթափինք, հայրելնիս մէկ, փառքինիս մէկ, աղդին օգուտը կը պահանջէ որ սրտերնիս ալ մէկ ըլլայ, որը

աերնիս մի ըլլալու համար պէտք է
որ իրարու միտք խմանանք , եթէ
թիւր կարծիք մը ունինք , ուղղենք
զայն . ապա թէ ոչ չենք կարող բնաւ
յուսալ ազգային վերակենդանու-
թիւն , այլ ինքնին մեռելութեան կը
դատապարտենք Ազգը , որ մեղմովէ
և մեղմէ կը բաղկանայ :

Սորիստի Միջին
Տեղականիցակի :

ԵՐԵՒԵԼ ԵՎ ԵՐԵՄ Մ Ա Մ Ո Ւ Լ

Աշե-ելուն Ա ամը ծնունդը արդէն
աւետեցին ազգային պարբերականնե-
րը : Ժամէ որ Ախօն և կատարէ իւր
պարոքը :

Աշե-ելուն Ա ամը աննպատակ չէ,
այլ Նպատակ ունի , և իւր նպատակին
ծառայելու գեղեցիկ նշանները պար-
զապէս կ'երեւին արդէն հրատարա-
կուած երկու թիւերուն մէջ : Աշե-ե-
լուն Ա ամը արժանեաց և կարեւորու-
թեան համառօտագիծ պատկերը իւր
Նպատակին մէջէ , ուր ՚ի միջի սցըց
սցին տողերը կը կարդանք . Կ'թէ հե-
ղինակի մ'ըսածին պէս՝ լրադիր մը ծա-
ռալի՝ հանդէս մը հրահանդիլէ , հան-
դէսներու շատութեան պէտքը կըզ-
գանք մեր Ազգին նկատմամբ քան թէ
օրագիրներու : Ի անիբուն և կը իւր ու-
նեցող օրագիր մը լսւ հասկնալու հա-
մար պէտք է բաւական մեծիակ համ-
բար մ'ունենալ՝ քաղաքական , պատմական
գործառնութեան , իմաստափրական և այն գիտե-
լեաց :

Այս տողերը խիստ ճշմարիտ են ,
և , ներկայ ժամանակիս ազգային օրա-
գրութեան վիճակին նայելով , աւելի
մեղմութեամբ բան թէ խստութեամբ
զրուած են , Ի արտ ոք է որ մենք եւս
մեղմ խօսինք :

Ո՞ւր ժողովուրդը , որ արդէն լին-
թերցասիրութեան շաւիղը մտնելու
վայ է , ընդհանրապէս ուսանելու
կամ բան սովորելու և հմտանալու կա-
րուութիւն ունի : 'Իսպրոցէն արտա-
քոյ՝ ընթերցող ժողովադի ուսանելու
և բարյացական ու մտաւորական կե-
րակրու սնանելու խնջոյքներն են ըն-
տիր հեղինակութիւնները , թարգմա-
նութիւնները , հանդէսները և օրա-
գրութիւնները :

Թաղունքքանի մի ընտիր ու սակաւ-
բացառութիւնները և ընդհանրապէս
նկատենք : Ի՞նչ նպատակի և ի՞նչ ըս-
կղունքի կը ծառայեն մեր ազգային
արդի հրատարակութիւնքը : Ի՞նչ կը
սերմաննեն մեր Ազգի մէջ երեւցած
հեղինակութիւնները և թարգմանու-
թիւնները : — Ճշմարիտ լուսաւորու-
թեան և ազգային վերածնելութեան
սերմաննեք . Ի՞նչ կ'ուսուցանեն մեր օ-
րագրութիւնները և հանդէսները : —
Քաղաքագիտութիւն , հմտութիւն
մարդկային սեռի յառաջադիմութե-
և բարեկեցութեանն կայ արդեօք մեր
արդի գրականութեան մէջ այն բո-
ցալաւ հուրը , որ պիտի հրդեհէ ,
փոշիացնէ : և սպառէ ամեն նախապա-
շարմաննք , ամեն խակ դատմունք , ա-
մեն մնտուիք և ամեն ապականութիւնք
սրոի և մոտաց : Կայ արդեօք այն փու-
թաջան եւանդն ու գիտուն մշակու-
թիւնը , որով պիտի արդի լեզուն
զառուի , մարրուի , կերտուի և շքեղա-
նայ ազգային շքով ու տիպարով : Կայ
արդեօք մեր հրատարակութեանց մէջ
այն փրկարար սկզբունքը , այն անձա-
խելի տարրը և հաստատուն հիմուն-
քը , որաւն վրայ պիտի բարձրանայ
մեր ազգային վերականգնման շէնքը :
Գաղղիական գրականութեան մէջ ա-
մեն հրատարակութիւն , որ 89ի հոյ-
քենասիրութեան ոգւոյն զէ մ'կը զինի,